

յանդգներ մաքառել սոյն կենդանեաց միսցն դէմ, խստիւ պատմց կ'ենթար կուէր : Ա Երջապէս վայրենութիւնն այն աստիճանի հասած էր, որ եթէ մէկը ճամբառ վրայ յալազէ մըլպատառ ռուելով կամ եղջէրուի մը եղջիւըներով վը վիրաւորուելով՝ մեռներ, իսկոյն զանազան հիւանդներ վրան համանելով անոր արիւնով կը լոււացուէին և ան յագօրէն կը խմէին անկէ : Կալիգուռ ըսն կը մոսլթէր, որ Հռովմէական ժողովուրդն մի և եթ գլուխ ունենար, որպէս զի կարենար մէկ հարուածով զամենքն ի մահ մատնել : Սոյն այս կայսրն կրկիաի խաղուց համար պահուածներն առիւծներն մարդց մասով կը կերակրէր : Երբն սկսած էր մինչեւ անգամ կենդանի մարդկանց մարմիններն կերցը նելշգիպտացիի մը որ իւր գիշակերութեամբ ու որիրամորութեամբն խիստ անուանի եղած էր : Տիրոս՝ իւր Ա պահիսնոս հօր տօնախամբութիւնն փառաւորելու համար, երեք հազոր հըրէանէր գաղաններու լսիել տուաւ : Երբ Տիրերիսուը կը յորդորէին որ գէթ ալ մահուան վճիռ տայ իւր բարեկամներէն միսցն, զօր բանտերու մէջ գրեթէ բոլորովին մաշեցուցած էր : “Հա տակաւին հաշոտուած չեմ նորա հետո, պատասխանեց սոյն բըռնական, այնպիսի խօսքով մի : որ իսկապէս կը յայտնէ Հռովմէական ու գին — :

Դրեթէ հասարակ բան մի եղած էր նոցա մէջ սպանաննել մի անդամէն հինդ, վեց, տասը և մինչեւ քսան հասար հոգի ամեն կարգէ, ամեն ազգէ և ամեն հասակէ, որը բաւական էր էր թէ կասկածաւոր լինէին կառավարութեան առջեւ : իսկ այս զոհուածներու ազդականներն իրենց տուները տերեւազարդ ճիւղերով զարուարելով, կաոց ձեռքելն կը համբաւ-

րէին և այսպէս սոյն հանդիսից ներկայ կը լինէին : Ա ժանի իննամեաց դուսար ընդ որ չէր կամէր կատարել այս առ վորութիւնը, կը հարցանէր թէ՝ արդեօք զինքն սկսի հարուածէն երբ բանտ տանին : Խախ լկեցաւ գահի ձէն և ապա նորա ձեռքով սպանուեցաւ : Ա հա այսքան էր Հռովմայեց ւոց իրենց կրօնից տուած մեծարանին : Կլոսի իշխանութեան Ժամանակ (Տակիսոս կը ներկայացնէ զայս իրբեւ մի գեղեցիկ թատր) Վուսէն լճակի առ փանց վերայ 19 հազար հոգի մենամարտութով զիրար սպանեցին Հռովմէական ժողովրդեան զուարծութեան ու զրօսանացը համար . կուռելէն յառաջ մարտիկներն ողջունեցին զիրարն ասելով “Արար, մահուան մերձ մարդիկ զբեղ կ'ողջունեն ո : Խօսք մը, արդարեւ այնչափ մեղի, որըափ ազդու :

(Ը արուակիվէլ)

ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՍՏՈՒԱՄԱԲԱՆ
ՆՈՒԹԻՒԽՆ

Բարեմասնութիւններէ և գեղեցիկ յատկութիւններէ զուրկ անձնիք ընդհանրապէս իրենց մէջ շարանախանձ ոգի մը կը սնուցանեն, ուստի երբ կը տեսնեն իրենցմէ աւելի արդիւնաւոր և օգտակար անդամներ մարդկութեն, կը սկսին անարդ միջոցներով հալածել և կամ յուսահատեցնելու աշխատիլ և նոցա բարի անունը կամ համբաւը ազգարելու ջանալ : Ա յս օրինակ վատասիրտ անձնիք ՚ի սկզբանէ անտի մեր Ա զգին մէջ անսպակաս եղած են և կարելի է ասել, որ մէր՝ ուրիշ ազդաց նկատմամբ յետ մնալուն ամենամեծ ոգատմառներուն մին եւս այս է :

Ապլսէս Խորենացին, այս անդուռ
գական անձը, որ մեր Ազգին անունը
անմահացուցած է աշխարհի առջեւ,
չարասիրտ և օտարամոլ անձանց կողման
նէ ոչ միայն ի կենդանութեան շարուա
նակ տառապած է, այլ յետ մահուան
իւր ոսկորտիքը գերեզմանէն հանուե-
լով նոցաձեռամբ ջուրը թափուած են
Դաղար Փարավեցին, որ Եջմիածնի նիւ-
թական շնութեմիւնը լրացնելն զինի,
կը ակսի բարոյական բարեկարգութիւնը
զրադիլ, վանքի տգէտ միաբանից չար
նախանձը կը շարժէ իւր վերսոյ, որը
կը սկսին պախարակել Դաղարու ոչ
միայն գիտութիւնը, այլ և հաւատոյ
վարդապետութիւնը և ի վերջո կը
յաջազին արտաքսել վանքէն յափշտա-
կելով իւր քով ունեցած Յունարէն և
այլ գրքերն :

Այսպիսի օտարամոլ և նենդամիստ
անձինք այսօր եւս մեր մէջ անսպակաս
են, որք իրենց համար բան ու գործ ըստն
են Ազգի լուսաւորութիւն և յառաջա-
դիմութեան նուիրեալ անձինքն հալա-
ծել իրենց գրչի ջաղաքի հարուածնե-
րով և նոցա գիտութիւնը և հաւատը
կասկածելի յուցնել յայս հասարա-
կութեան. թէ և մէք աներկիմստ եմք,
որ հասարակութիւն ողամիստ մասը նոցա
վերսոյ կը ծիծաղին Այս կարգի անձանց-
մէ տարածուած էր, այն սուտ համ-
բաւը, զըր Ազգ ։ լրագրերէն իմացանք
թէ Ս. Աթոռոյս Միաբան Սրբ .
Մելքիսէդեկ վարդապետը Գերմանիա
գնացած է Աստուածաբանութիւն ու-
սանելու համար : Թէպէտ և մէք
այդ հնացեալ և փոտտած գլուխներուն
սկէս ոչ Գերմանիոյ անունէն և ոչ նո-
րա Աստուածաբանութիւնէն կը խօրսա-
չիմք, այլ սակայն կը փութամք տաել,
որ այդ համբաւը սուած է և չարամը
տարար հասրուած :

Այս խորամանկ ստութեան հեղի-

նակներն եթէ ամաչելու երես և զգալու
սիրտ ունին, կարգալով պատուական
Մատոֆ 1480 և 1481 թիւ թերթերուն
մէջ Պուբրեշն և Ֆոտորշանէն դրկուած
նամակներն, որոց մէջ ըստուած է ինչուն
համար գնացեր է և նկարագրուած է
թէ՝ Նարա ացցելութիւնը Բնէց բարոյա-
կան օգուտներ ունեցած է և սլավի
ունենայ Մոլտո ։ Վաղարիոյ ժողովը-
գեան համար, անշուշտ պիտի ամա-
չեն իրենց յերիւրած ստութեան վե-
րաց :

Թողով այս ամենը մի կողմ, կ'ա-
ւեանք այդ անձանց (աւելի ճիշդ է
ասել կը գումենք) թէ՝ Արժ . Մու-
րատեանցը շատ յառաջ ուսած է Աս-
տուածաբանութիւնն ոչ ՚ի Հռովմ,
կամ ՚ի Գերմանիա, այլ մեր ամենասի-
րելի մօր Հայաստանեացց Եկեղեցւոյ
անարատ ծոցին մէջ և սրգէն Ս. Ա-
թոռոյս Ժառան, Վարժարանին մէջ
ամսուական Աստուածաբանութեանն
դաս կը տար ինքնին դաս առ դաս աշ-
խատասիրելով Թերեւս ցարդ յօդուտ
ընդհանուր Ազգին յիշեալ մեծ և ա-
մենակարեւոր աշխատութիւնը ի լցո-
ւնծայուած լինէր, եթէ դժբաղդ-
դէսք մի չ'ընդհատէր այդ աշխատու-
թիւնը ամբողջ ութն ամիս Նորին
Հայրութիւնը անկողնոյ ծառայեցնե-
լով : Սակայն կը յուսամք յԱստուած,
որ երբ Արժ . Մուրատեանցը կը վե-
րագառնայ իւր ացցելութենէն, կ'ամ-
բողջացնէ ոկասծ մեծ գործը և կը նր-
ւիրէ Ազգին ՚ի փառս և ՚ի պատիւ
Սուրբ Աթոռոյս, ՚ի որայծառութիւնն
Հայաստանեացց Առաքելական Ս. Ե-
կեղեցւոյ, ՚ի յառաջադիմութիւնն Հայ-
Եկեղեցականութեան և յօդուտ բո-
վանդակ Ազգին :

Որպէս զի մեր ասածներն շտա-
րուն, մանաւանդ վերցնանակեալ
ստութեան . հեղինակներուն համար

ասնիմն ենթադրութիւններ ըլ համարուին և կարեւոր կը դատիմք Արք .
Մելքիածգեկ վարդապետի ըստ մասնեց աշխատասիրած «Հավլւական» Առառուածարանութենէն ո հետեւեալ հաստաճը ընթերցողաց հազրդել :

ԱՐԺԱՆԱՆԱՆՈՐՈՒԹԻՒՆ ԵԽ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿՈՒԹԵԱՆ

Եկեղեցական պաշտօնի մեծութիւնը և գերազանցութիւնը կը ծագի և կ'երեւի - Նոր քարոզած վարդապետութեան գերազանցութիւնէն, որ է “ Խմանութիւն ՚ մեջ կատարելոց ո բնույթի գրուած է . ” Զիմանատութիւնն խօսիմ ընդ կատարեալս ո . Ա . Կորն . Բ . 6 . Այսինքն այնպիսի իմաստութիւնն , որ զմարդիկ այնքան կատարեալ կ'առնէ , որչափ կարող են լինել , ոչ թէ հարեւանցի կերպով , ոչ թէ առ երեւայթս , ոչ թէ ճշմարտութեան մի մասն միայն ուստացանելով , այլ համայն ճշմարտութիւնն , համայն կատարելութիւնն . Այս պաշտօնէն մեծ պաշտօն ըլ կայ : Եթէ մեկը՝ որ և իցէ առարկոցի կամ նիւթի վրայ անսխալ ճանաչողաւթիւնն կամ ճշմարտութիւնն ունի , արդէն մեծ մարդ կը համարուի : Յիշուաւ Քրիստոս , Պիլատոսի առջեւ , թագաւորութիւնը և ճշմարտութիւնն վկայելն իրարու հետ կը զօդէ : Արդ՝ սպասանիկ քարոզածն եւս պէտք է լինի ճշմարտութիւնն , պէտք է լինի այն ճշմարտութիւնը , որ գերագոյն է , այն ճշմարտութիւնը , որով կեանքը կը բացատրուի և կը կառավարուի , այն ճշմարտութիւնը , որով կ'ապահովուի Աստուծոյ և մարդոյ , Արարքն և արքագոյն յարաբերութիւնը . Այս ճշմարտութիւնը քարոզվելն աւելի ինչ մեծ գործ կարող է լինիլ : Եւ ահա այս

Քարոզութիւնն իսկ հովուի պաշտօնն է :

Երիբո՞ր՝ պատշտօնի մեծութիւնը կ'եւ
ըեւի այս տեղէն, որ հովուի քարո-
զած վարդապետութիւնը Աստուծոյ
յայտնութիւնն է : Նորան հաւատա-
ցուած են պատգամները, այսինքն
այն բանները՝ « Զոր ակն ոչ ետես եւ
ունին ոչ լուաւ և ՚ի սիրտ մարդոց ոչ
անկաւ, զոր պատրաստեաց Աստուծո
սիրելեաց խւրաց, Ա. Կորն. Բ. 9 : Պաշ-
տօնեայնէ ուրեմն Աստուծոյ անընդմիւ-
ջական պատգամարեքն . « Որ ընդունի
զձեզ, զիս ընդունի, և որ զիս ընդու-
նի, ընդունի զառաքիչն իմո՞ . Մարտ. •
Ժ. 40 :

Ելլորդ՝ կ'երեւել այն կետէն՝ որ պատշ
տօնեայն է Գողծակից ԸՆԴ Աստուծոյ ։
“Զի Աստուծոյ գործակից եմք . . .
Եթէ ուրուք գործն, զոր շննեաց կաց-
ցէ, վարձս առցէ, և եթէ ուրուք
գործն այրեացի՝ տուժեացի, բայց ինքն
կեցցէ, այլ այնակես որպէս ոթէ՝ ՚ի հուրու-
ս. Կո՞ն. թ. 15. Պաշոտնեայն գործա-
կից է Աստուծոյ, որ հաճեցաւ համա-
րատու լինել նորա հետ, կամ համա-
երաշնաւոր լինել նորա հետ և խոս-
տացաւ աշխատիլ նորա համար և նո-
րա ձևուամբ :

ԶՐՄԾԵ՞՝ գերազանց է սոյն պաշտօնը, որովհետեւ համբւը կը քարոզե, կ'աւետէ և կ'ընծայէ վրիսութիւնը։ Եթէ այս պաշտօնը դատապարտութե՛ պաշտօն լինէր և համբւը՝ Աստուծոց կողմէն միայն նորա օրէնքը քարավէր, նոսիամի իստորէր սոյն պարտքը թախածութեամբ և սուկմամբ, եւ սակայն այս պարտաւորութիւնը դարձեալ գերազանց պիտի լինէր։ Բայց սրբվետեւ Աստուծած իրեն փառք համարեց ներելն, նա սոյն ներոզաւթեան պաշտօնի մէջ եւս փառք գրաւ, այսինքն փառաւորեց համար պաշտօնը։